



Հայկական գիտահետազոտական հանգույց
Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Մտեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

UNIVERSITY OF TORONTO
LIBRARY
130 St. George Street
Toronto, Ontario
M5S 1A5

UNIVERSITY OF CHICAGO
LIBRARY
520 EAST 78TH STREET
CHICAGO, ILL. 60637
U.S.A.

3



(1929)

ԵՐԹԱՆԱՍՆԱՄԵԱՅ

Յ Ո Ր Ե Լ Ե Ա Ն

ՄԵՍՐՈՊ ՆՈՒՊԱՐԵԱՆԻ

ԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԷՈՒԹԵԱՆ

⊗ 1859 - 1929 ⊗

265
1929



ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ
ԳՐԻԳՈՐ Գ. ՊՕՂԱՐԵԱՆԻ
ԱՅՆԹԱԳ - ՀԱՆԷԳ - ՊԵՅՐՈՒԹ
ԴԱՍ 5 ԹԻԻ 106

ԵՕՐՔԱՆԱՍՆԱՄԵԱՅ ՅՈՒԵԼԵԱՆ
ՄԵՍՐՈՊ ՆՈՒՊԱՐԵԱՆԻ
ԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԷՈՒԹԵԱՆ

□ □ □ 1859-1929 □ □ □

Հովանաւորեամբ

ՎՍԵՄ. ՊԵՂՈՍ ՆՈՒՊԱՐ ՓԱՇՏՍԵԻ

և

Նախագահութեամբ

ԳԵՐ. Յ. ՎՈՒՄՇԱՊՈՒՀ ԵՊԻՍԿ. ԳԻՊԱՐԵԱՆԻ


ՅՈՒԵԼԵԱՆԱԿԱՆ ՅԱՆՉՆԱՄՈՒՄԲ

ՏԵԱՐՔ՝

Տօքթ. Ալլահվէրտի Որդի
Ե. Աղաթօն պէյ
Լ. Բաշալեան
Գ. Բարունակեան
Դաւիթ պէկ
Պ. Էսմէրեան
Տ. Թէքէեան
Տօքթ. Վ. Թորգոմեան
Տ. Կամսարակեան
Ա. Հարէնց
Վ. Մալէզեան
Կ. Մատթէոսեան
Ռ. Մամուլեան
Ռ. Որբերեան
Ա. Չօպանեան
Յ. Սելեան
Մ. Սիմօնեան
Տօքթ. Տ. Սպարթալը
Ա. Տէտէեան
Մ. Տէրպէտէրեան
Մ. Տէրտէրեան

ՏԻԿԵԱՅՔ՝

Տիգրի Ալլահվէրտի Որդի
Մ. Աղազարեան
Լ. Ասլանեան
Ա. Աստարեան
Ե. Աւետիսեան (Անայիս)
Ն. Գափամանեան
Մարի Գույումեան
Մարինէ Գույումեան
Մ. Դ. Եսայեան
Մ. Իփլիքեան
Վ. Խաչատուրեան
Մարի Կիւլպէնկեան
Տօքթ. Ն. Հովեան (Օր.)
Վ. Մալէզեան
Մ. Որբերեան
Մ. Չիլիսկիբեան
Զ. Պահրի
Վերգինէ Սարգիս
Ե. Սուպիրան
Սօֆի Սպարթալը
Մ. Տէտէեան



Ս. Գ. Ս. ՄԱՆԳԻՆԱՅ ԳՈՐԾԵԼՆԱՆԷ
ՄԵՄՐՈՊ ՆՈՒՊԱՐԵԱՆԻ

Յարգելի Հայրենակիցներ,

Բազմաթիւ մտաւորակներու և համակիրներու միանումն ցանկութեան զոհացում սաշու համար, որուն արձագանգ եղաւ մամուլի ալ, Կեցր. Յանձնախումբն որոշեց հրատարակաւ տօնել Տ. Մեւրոպ Նուպարեանի գրական գործունեութեան եօրանամանակը, և այս հանդիսաւոր պատկերաբանը յարգանքի և զեանասումի ցոյց մը ընել ի պատիւ պատկառելի ծերունիին:

Նուպարեանի անունը սերտօրէն կապուած է հայ դպրութեան և գլխաւորաբար Եզդիթի բարձր մտաւորականութեան կեանքին հետ: Ռուսակի, Մանուրեանի, Կոստանյի, Մսերեանի, Ջիլիկեկիրեանի նման սիրուած գրողներու Եզդիթեան համասեղութեան վերջին ցոյցն է որ կը շոքայ շիջելոյախ...: Անկիրս մանուսնոյ իբրեւ բարգմանիչ և իբրեւ բառագիր հայիսացած է անտրցելի սիոյնեան մը, որ շուրջ 90 տարիներու ընթիւն շակ ընկնումս ըլլալով հանդերձ երիտասարդի մը պէս ստիպիլն կը շարունակի իր հախաւիրած աշխատութիւնները: Այդ տեսակետով յոբելեարը եզակիսն դեմք մըն է, և երբ ըլլար իսկ իր թերթաւոր գործունեութիւնը, որ թագմարիս սերունդներու մտաւոր պաշար հայրաբայած է, միայն իր պանծալի տարիքը կամ եւս իր անխնայ ճիգը ինքնին պիտի բաւեր որ մեկն ազգային հոշակեմք մեր յարգանքն ու հիացումը մեր երիցագոյն վաստակաւորին:

Ի՞նչպէս կարելի է առանց երախտագիտութեան վեր հանել թե՛ արդարեւ Մեւրոպ Նուպարեան իր բոլոր կեանքը եռուրած

ե մեր աշխարհաբար շեզուի մշակման, որուն ինք կորսւ մին առաջիններեկն որ, հետոսեսւ ևս դրական միտքեր, վաղուց ըմբռնեցին անոր կարեւորութիւնը, իբրև ժողովրդական բարբառ, երբ ուրիշներ յանտօրեկն կանչեցան գրաբառին, որ, հակառակ իր անմիտելի հարստութեան, դասապարտուած էր մեր դպրութեանց զանձարանիս մեջ մնալու իբրև դասական և պատմական հոյակապ աւանդ մը: Իր գործնական բառգիրքները և վիպական բարգևանութիւնները ժողովուրդին համար կրկն աշխարհաբառի դպրոց մը, որուն մեջ Նուպարեան մնաց միևնչիւ վերջը ժողովուրդին սիրելի դասխարակը, հաւաստով գեղուն, առանց սեռի կախապաշարունի կամ յաւակնութեան:

Ես սիչ գրող մեր մեջ կրած է այնքան հասկես որքան Նուպարեան, և կ'արժե իր ազնուական նկարագրին այդ հազուագիւտ կողմը յատկապէս ցոյց տալ սուր սերունդին, ինչպէս բարոյական այն հոյակապ պիտեագիծը որով անխիտ գիտցած է հիացումի մթնոլորտ մը ստեղծել իր շուրջը: Մեւորոյ Նուպարի ժպիտը տեսակ մը Վոլքերեան դրոշմ ունի, որուն մեջ երկ հեզեանէն չէ որ կը տիրէ փիլիսոփայական խոր գիտակցութեան մը ընթերցեցէն, հոն կ'արտացոլայ գուարբախտնութիւն մը որ ինքնին կը բացարե իր բարութեանը և փայտութեանը շարքախուած գեղեցիկ նկարագիրը:

Ռոբա՛ն անխու և սպերայիս պիտի ըլլայիմք բողոքով որ մոռացութեան փողին տակ ծածկուի այսպիսի արժեքաւոր աշխատանք մը, որ խոր ծերութեան մեջ իսկ կը յանտի ծառայել հայ միտքին և հայ գրչին: Կատարեալ մարմնեցումը յարստեւ աշխատութեան, անսպառ կորովի, յասակալիս գաղափարներու, անս' ինչ որ այդ պատմական մշակը մեզի կը պարզե, այն պահուն իսկ որ իր արտադրութեանց մթերքին առջեւ արդար հպարտութեանը մը՝ իրաւունք պիտի ունենար իր կեանքին վերջապար ինկելու դողողուն ձեռքերով ժողովուած հանգստեան ծաղիկներու բոյրովը:

Բայց կեանքը սարսիմակ փնտնան է որ պերձանէր կու-

սայ սոսնձնեաշնորհեաշներուն միայն, եւ դոյզն հանգիսը կը գըսնայ վաստաբար նահապետի մը, որ պէտք է աշխատի միևնչեւ վերջին շունչը, խոր աշխատանքին եւ չոր հացին մէջ գտնելով վերջին յագորդը: Նուպարեան խնայպէս ստիպապէս մը եղած է իր պարզ եւ մտաւոր կեանքին մէջ, այնքան որ, զարտաբարկանի մեծամեծութեամբ մը, իր ունեցած ակրողը հարստութիւնը Իգլիթի մէջ խանութ մը, նուիրած է Հայկ. Բարեգ. Ընդհ. Միութեան: Անկասկած իր կեանքին իսկ զեղեցիկ դասերով շեղուն է, առհէն սնունդ հաւար որ, ունայնամիտ եւ նիւրապաշտ, չեն գիտեր քի մըր է բուն արժանիքը եւ զերսպանց երջանկութիւնը: Նուպարեան ծայրը ծայրին սպրող մտաւորականը, բայց երջանիկ չքաւոր մը եղած է, որ ոչ միայն անտեսուելի դիմագրուած է կեանքին դժուարութեանց, այլ միշտը ժպիտը իր շուրթներուն վրայ նայած է կեանքին, ժպիտ մը որ կը խօսի իր կայծկոյնուն աշուրներուն մէջէն, կոկորդաշիր քանքան մը՝ միևնչեւ անգամ երբ սիրտը վերաւոր է: Ասիկա երեւոյթ մըն է որ հիացում միայն կրնայ ներշնչել: Իգլիթի աղիտեւ վերջ, խոնարհաբար ծերունին Մարտիկ սպասանած է, եւ, քեւ միտքը խորտակուած, իր Պօլօնի մեծարանին մէջ, սն կը շարունակէ ժպիտ կեանքին եւ սնունդ որ, հաստատիւ ուխտաւորներ, կ'երբան տեսնել զինքը, ծոած իր հին գրասեղանին առջեւ, որուն վրայ կը քրզանան բուրբի դեղեր:

Մեւորայ Նուպարեան նին դպրոցին վերջին տպարեւերէն է որ սպնտութիւնը, քարեկրքութիւնը եւ քարեւտութիւնը իրենց հետ կը սանին կ'երբան: Այդ պատճառաւ, սնինք միշտ փնտնուած եւ սիրուած դեմք մը եղած է Իգլիթի ամենամոռի սարսններուն մէջ, ինչպէս ժողովրդական խոնարհ խաւերուն մէջ աչ: Հին երջանիկ օրերու խնաստանքի նահապետական դեմքովը սնինք ստափեայի մը կը նեմանի, որ կեանքի հաստափը եւ աշխատանքի սերը իբրեւ զոյգ ջանքեր բռնած կ'անցի մեր առջեւէն, եռանդ եւ յոյս ներշնչելով մեզի, միևնչեւ արեւը

անպետուն մեքեն իր վերջին ցոյփերովը կը զեղեցիացնէ այդ
զնայելի դեմքը:

Կեդր. Յանձնախումբը ներկայ կոչը ուղղելով կը հրաւիրէ
ուրեմն հայ հասարակութիւնը սեփական, և Իզմիրցի հայրենա-
կիցները գլխաւորաբար, որ իրենց բարեյօժար մասնակցու-
թեանքը աւելի պատկառազոր ընծայեն մեծարանքի որ հանդի-
սաւորապէս պիտի մատուցուի Մեարայ Նուսրեանի նման
ազնուական մատուցականի մը և սեփականի աշխատողի մը,
որ իրաւունք ունի հանրային երախտագիտութեան:

Յորեղեանի հանդէպը տեղի պիտի ունենայ Բարիզի մէջ,
յստաջիւրայ աշնան (տեղն ու բուսականը պիտի ծանուցուին
բերքերու միջոցաւ:

Կը խնդրուի շնորհ գրութիւնները, քղրակցութիւնները և
շնորհատրութիւնները ուղղել Յորեղեանական Կեդր. Յանձնա-
խումբի ֆարսուդար Տիար Գ. Բարունակեանի, հետեւեալ
հասցեով՝

Monsieur PAROUNAKIAN

15, Rue Jean Goujon, Paris (8^e)

իսկ Յորեղեանական նուերները և դրամական շնորհ առաքում-
ները ուղղել Գանձապան Տօքթ. Ալլանվերտի Որդիի հետեւեալ
հասցեով՝

Monsieur le Dr. ALLAVERDY

27, Rue des Sablons, Paris (16^e):

Բարիզ, 10 Յունիս 1929

ԿԵԴՐ. ՅԱՆԶՆՍԽՈՒՄԲ



(1914)

ԿԵՆՍԵՆ ԳՐԱԿԵՆ

Մեսրոպ Նուպարեան ծնած է Իզմիր, 26 Նոյեմբեր 1842 ին։
Նուպարեան տնոր երկու հիւղ ունի, հայս' Իզմիր, որուն վեր-
ջին տառաւիղն է Յոբելեարք, յետոյ՝ Նգիպտոս, որուն մեծանուն
ներկայացուցիչն է այսօր Պօղոս Նուպար փառա:

Ջղայնոս ծնողի գաւակ, մանկութենէն սկարակազմ եւ վա-
սաւողջ, Նուպարեան ջղահիւծութենէ տառապած է, ինչ որ ազ-
դած է իր մտաւոր կարողութեան վրայ, հարկադրելով զինքը զգու-

ճանալ միտքը յոգնեցնող ստեղծագործ աշխատանքի եւ կազմակերպել իբրեւ բառագիր եւ բարգմանիչ սահմանափակ մարդի մը մեջ:

Իր նախնական ուսումը առած է Իզմիրի Մեսրոպեան վարժարանին մեջ եւ ինքնօգնութեամբ կատարելագործած է իր ուսումը, մասնաւորապէս Ֆրանսերէնը: Տղայ հասակին մեջ սկսած է երկու քնկերներու հետ հրատարակել «*Երկասեր*» ամսու մանրագիտական հանդէս մը, որուն գրաւարը եւ սպագրիչը եղած է, եւ հազիւ դպրոցաւար՝ ձեռնարկած է «*Մուսուլմաներ*» ամսու քերթի մը հրատարակութեան:

Տակաւին դպրոցի գրատղանի վրայ՝ գրաբար բարգմանած է Շարօպիանի «*Ոգի Քրիստոնէութեան*» եւ Ռասիւնի «*Դասասեր*» գիրքերը, որ 1862 ին սպագրուած են Տէսէեան սպարանին մեջ: 1868 ին սպագրել տուած է Վիքոր Հիւկոյի «*Նոր Տառ*» վեպին բարգմանութիւնը, որուն դժուարութեանց վրայ, օգտուած ըլլալով Էմիլեան Ֆրանսահայ բառգիրքէն, գաղափար ունեցաւ հայ աշխարհիկ լեզուով բառարան մը յորինել:

Անկէ ետքն եր որ Գրիգոր Մսերեանի հետ խմբագրած է «*Մ'kshor*» քննարձակ հանդէսը, որ կառավարութեան կողմէ խափանուեցաւ:

Այլեւս ինքզինքը բոլորովին նուիրած է գրականութեան եւ գլխաւորաբար յետագայ երկերը աշխատասիրած է: Կ'արժէ յիշատակել գրական պայքար որուն ձեռնարկած է «*Նորայրեան Բառարանի Սխալները*» խորագրով գրոյկին առթիւ, Նորայրի հետ, աշխարհաբարի անողո՛ր հակառակորդ գրաբարագէտ մը, բունն եւ երկարատեւ պայքար՝ զոր Նղիա Տեմիրեմիպաեան պակտելայից ոնով մը «Տրովադայի Պատերազմը» հռչակած էր: Աւելորդ է ըսել որ յաղթանակը տարած է Նուպարեան, պարտութեամբը գրաբարին որ տեղի տուաւ աշխարհաբարին առջեւ:

1892 ին անկիա հրատարակած է իր առաջին բառգիրքը «*Բառարան Ֆրանսերենի Հայ-Աշխարհիկ*»:

Մեծադպ Երևանցի Վ. Ռ. Ա. Միլոսեան ճանաչած է իր հասարակարար մեկ խառնուրդ որ Իզմիրի հրդեհին այրեցաւ, այդ առթիւ արձանագրուած է սոյն Միլոսեան Պատուոյ Անդամներու շարքին մեջ: Իր ունեցած չունեցածը Իզմիրի Ազգ. վարժարաններուն կտակած էր, իսկ բոլոր գիրքերը տեղւոյն հայ ընկերացասան: Այժմ կը փափաքի Երևանի Կառավարութեան բողոք ստանձմէկ ձեռագիր երկասիրութիւնները, երկու մասեմադարանները եւ չորս սենուկ սպագիր գործերը, զոր ձգած է Իզմիրի Գործելոյի իր բնակարանին մեջ:

Հարկ չիկայ բռնի թէ յարգելի ծերունիին վրայ մահացու սպառնութիւն մը գործած է իր սիրական Իզմիրին աւերումը եւ բարգաւաճ հայութեան փնացումը, որուն անդոհալից խուճապներուն մասնուելով հազիւ շունչը առած է Մարտիկ, այժմ ամոր մեկ անկիւնը քառուած կ'ապրի եւ կ'աշխատի, իր վիրաւոր արտին սփոփանքը փնտռելով դաւեակից տաջել, իր ամենեւնի հաւատարիմ բարեկամին, որուն խաղտուն մեջ իր զգայուն հոգին կը վերապրի հին յիշատակներ:

Երևանցի Ֆրանսական կառավարութեան ստացած է Ակադեմիական սպայի աստիճան եւ արժապեայ շքանշան Ֆրանսերեն լեզուն ու գրականութիւնը Հայոց մեջ տարածած ըլլալուն համար: Անկիա Իզմիրի մեջ վարած է ազգային բազմաթիւ պատեմներ, եւ մասնաւորապէս իբրեւ Ուսումնական Խորհուրդի անդամ շատ օգտակար հանդիսացած է:

Բացի այն բազմամեայ աշխատակցութեան զոր ընծայած է տարունակաբար մեր ազգային մամուլին (*Արեւելեան Մամուլ, Արեւելք, Բիւզանդիոն, Ծաղիկ Իզմիրի, Կոչնակ, Նոր Լուր, Հայ Սիրս, եւ այլն*) Երևանցի սպագրուած երկասիրութիւնները եւ բարգաւաճութիւններն են՝ *Բառարան Ֆրանսերենի Հայ*

Աշխարհիկ, Առ Ձեռն Բառարան Ծրաներեկեկ Հայ Աշխարհիկ, Կասսիերգութիւնի Մոշիերի, Առաջ Լաֆօնքիկի (յանգաւոր), Կօր Տաւ Բարիկի, Հանաոս Պասնութիւն Բարսափարբու-
քեան Աննեօպոյի, Դեպի Բեւեռն՝ Նաննեկի, Յաւար՝ Կեօրի, Թոնո եւ Ժիշիկ, Դասսերի Ռափիկի, Կուար Փաշա, Կու-
ար Փաշա Պասնութեան Առջեւ, Հասնիտի Ծրանայի Աւա-
կախօսներէ:

Իբր բերօն հրասարակում են Ասոյ՞ վեպ Պենժաւեկ
Քօնարանի, Հօրեպարս եւ Գիւղերեզը՝ վեպ, Գրակա՞լ երբ.
դիւցագնակասակ Պուպոյի: Իսկ Իզվիւր մնացած եւ կորսում
անհիպ գործերն են՝ Բաղիտի Պիսանի Գիտեղաց, Ընդարձակ
Բառարան Ծրանանայ, Կասսիերգութիւնի Մոշիերի, հեղինա-
կին սասը աննեկն նեանաւոր խաղերը, արգիլում Համիտեան
գրաննութեան, Առաջ Ծորիանի՞ յանգաւոր, սպագրութեան
միջոցին այրած Իզվիւրի հրդեհին, Ծորիանի Թասերախալ, վեց
նեանաւոր Ողբերգութիւնի Ռասիկի, Մերովպե, Ողբերգ. Վօրքոնի,
Կասսիերգութիւնի Ռզնեայի, Խաղաւոչ, Հրիտակաւոր, Պեննիի
Խաչը, վեպ յորս Յրանացի հոչակաւոր հեղինակներու, Գանձի
Կողին՝ վեպ Սրիվեհարնի, Գիւղի Բժիշկը՝ քասեւախալ:

Ախրավայրին մէջ պատաստ է հետեւեպները.— Թըշ-
ուաններ՝ Վիքոր Հիւկոյի, Ծրանիկե՞լ՝ քնրեցարան, Բեռոյի
Մանկախալեր, Զուխերիացի Ռոպիկնօն, Էօժիկի Կրակի՞ վեպ
Պալաֆի, Իսլանսայի Զկնորսը՝ վեպ Լօրիի, Ծրանանայ Բառ-
գրոյի, Հայ-Ծրաներեկեկ Բաղրոյի՞ (անհիպ), Հաւաքածոյ
Ծրանացի անուանի տակաղիտներէ՞ (մամուլի սակ):


Հրասարակիչի չգոյութեան պատճառաւ բազմաթիւ երկեր
եւ քարգանութիւններ չեն սպագրում, ինչ որ վհասութիւն
պատճառաւ է Մեսրոպ Նուպարեանի, սակաւ թուլցնելով իր
անվհաս յարատեւութեան ողին որ իր յանկանիբ եղած է:


Իբրեւ վերջաբան, կը փորձուինք արագրել յետագայ հաս-

ուածը ջերմ համակրանքի համակի մը՝ գոր վերջերս Յոբէլեարին
ուղղած է Երուսաղէմի գրագէտ Պատրիարքը Ամեն. Տ. Եղիշէ
Արքեպիսկ. Դուրեան.—

«Յեր յանախ կը խօսինք ձեր մասին, կը կրկնա-
«պատկուի մեր հիացումը, տեսնելով որ դեռ գրիչը չի
«դողդողար ձեր կուռ ու արդիւնաւաս մասներուն
«սակ՝ այն սարիքին մէջ ուր շատեր պիտի ուզէին
«անգործ եւ անուր ինքնամոռացութեամբ օրօրուիլ
«միայն: Կէս դարէ աւելի ժամանակով մեր աշխարհիկ
«գրականութեան մասուցած ձեր բանկազին ծառայու-
«թիւնները այլի առջեւ ունենալով՝ կը բաղձանք նաեւ
«որ Յոբէլեանական շէնդ մեծարանքը մասուցուի ձե-
«րունագարդ Վարպէտիդ:

«Այս ամէնը ապահովաբար ձօնք է եւ ոչ մո-
«ռուացօնք ձեր յիշատակին, ով մեծանուն բարեկամս:






ԳԵՂԱՐՈՒՆԵՍԱԿԱՆ ՏՊԱՐԱՆ

ՏՆ. Խ. ՄԱԹԻԿԵԱՆ

42, rue de la Jonquière

— PARIS - 17^e —



ԳԱԱ Հիմնարար Գիտ. Գրադ.



FL0318006

1700
956